



Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքը արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առևտ նյութը առեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

ՄԱՆՉԵՐՈՒ ԲԱՐԵԿԱՄԸ

ԳՐԵՑ

Հ. ՊԻՍԵՔԸՐ

(Խւարդիչ Արուեստից)

Վերաբննուած Անգղիոյ Դպրոցներու Ընկերակցութեան
Բժշկական Պաշտօնեաներու Խորհսւրդէն

ՃՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ԱՄԵՐԻԿԵԱՆ ՊՈՐՏ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

ԿՈՍՏԱՆԴՅՈՒՆՈՒԼԻՍ

1923

613.9

Բ-68

20 JUL 2000

ՄԱՆԶԵՐՈՒ ԲԱՐԵԿԱՄԸԸ

613.2


Բ-68

ՄԱՆՉԵՐՈՒԻ ԲԱՐԵԿԱՄԸԼ

ԳՐԵՑ

Հ. ՊԻՍԵՔԸՐ

(Ուսուցիչ Արուեստից)



Բ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Վերաբննուած՝ Անգլիոյ Դպրոցներու Հնկերակցութեան
թժշկական Պաշտօնեաներու Խորհուրդէն

ՀՐ ԱՏԱՐ ԱԴՐ

ԱՄԵՐԻԿԵԱՆ ՊՈՐՏ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

ԿՈՍՏԱՇԿԵՆՈՒՊՈՒՆ

1923

05.03.2013

ԵՐԿՈՒ ԽԾԱՔ՝ ԹԱՐԳՄԱՆԻՉԵՆ

ՄԱՆԶԵՐՈՒ ԹՇՆԱՄՄԻՑ կոչուած է իրաւամբ
այն մոլուքիւնը, որ այս գրեոյին նիւքը կը կազմէ:
Ամեն ծնողին եւ ամեն դաստիարակի համար տան-
ջող խնդիր մը եղած է թէ ի՞նչ գիրք կարելի է
յանձնարարել զիջուրեան հետամուտ տղու մը, որպէս
զի օգտուի անոր ընթեցումէն: Լոնտոնի առաջնա-
կարգ բժշկական տաքարաբերին՝ «Լանսէր»ի խիս
զնահատական մէկ գրախօսականը ինծի պատճառ
եղաւ քարգմանել այս գրեոյիր: Հեղինակը ծանօթ
անձնաւորուքիւն մըն է այս կարգի նիւքերու վրա.
եւ երկար ատեն՝ նեանաւոր հանրային վարժարանի
մը տեսչուքիւնն ալ վարած ըլլալով՝ անձամբ խիս
մօսէն նանչցած է մանչերը, որոնց բնուքիւնը՝
հա՞րկ է բանի՝ նոյնն է ամեն տեղի ու ամեն ցեղի
մէջ, զէր երբ խնդիրը կը դառնայ մանչերու յա-
տուկ այս մոլուքեան ըուրչ: Տարակոյս չունիմ թէ
այս տեսակ լուրջ, ամփոփ, օգտակար եւ նպատա-
կայարմար գրեոյիկ մը պիտի զնահատուի տատերէ ու
պիտի նանչցուի իրապէս «ՄԱՆԶԵՐՈՒ ԲԱՐԵԿԱՄ» ը:

Տոք. ՅՈՎՈ. Տ. ՍՅԵՓԱՆԵՍՅՆ

4431- 22

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. ՄԱՏԲԷՈՍԵԱՆ



ԱՌԱՋԱԲԱՆ

Այս զրքոյկը նախապէս գրուած էր մասնաւոր շրջաբերութեան համար միայն, բայց այնքան ջերմ ընդունելութիւն մը գտաւ երկրին ամէն կողմը ծնողքներէ և պատանիներէ ևւ շատ մը բժիշկներէ՝ որոնց ձեռքը անցած էր, որ որոշեցի հրատարակել զայն ընթերցողներու աւելի ընդարձակ շրջանակի մը համար։ Մասնաւորապէս երկու նկատումներ հեղինակը մղած են այս որոշումին, — առաջին՝ անուանի ուսուցչապետի մը յանձնարարութիւնը, և երկրորդ՝ մեր նշանաւոր գտատիւրակներէն մէկուն յայտարարութիւնը թէ իր տեսչութեան տակ գտնուած հանրային վարժարանին մէջ մտադրած է կանոնաւորապէս գործածել այս զրքոյկը։

Հեղինակը ձեռկան երախտագիտութենէ աւելի յայտնել կը փափաքի Դպրոցներու Ընկերակցութեան Բժշկական Պաշտօնեաներու Խորհուրդին, որ իրենց ազնիւ յանձնաւութեան համաձայն զգուշութեամբ վերաբննած են այս գործս, և այսպէս ընելով՝ զրքոյկս տուած են միանդամայն իր գլխաւոր արժանիքը ևւ հեղինակութիւնը։ Այդ բժիշկներուն ցոյց տուած անշահախնդիր օժանդակութեան չնորհիւ է որ ընթերցողը կրնաց բացարձակ վատահութիւն ունենալ զրքոյկս տեղեկութիւններուն ճշտութեան մտաին։

Թէկ զլխաւորապէս բուն իսկ մանչերու ուղղուած են այս էջերը, բայց կը յաւսամ թէ պիտի կարենան նաև ծառայութիւն մը մատուցանել ոչ սակաւ ծնողքներու, խնամակալներու և ահսուներու, երբ գործ ունենան նիւթ հղող կարեւոր խնդրին հետ։ Այսքան փափուկ նիւթի մը վրայ վաստանելի տեղեկութիւն ծաւարելու ինքնայտառուկ դժուարութեան յաղթելու վարանումովն հեղինակը կը համարձակի յոյս տաճել նաև թէ անոնք որ գնահատելով կը կարդան այս զրբոյկ՝ պիտի աշխատին տարածել անոր ազգեցութիւնը թէ՛ իրենց մանչ բարեկամներուն և թէ՛ իրենց ուրիշ ծանօթներուն մէջ, որոնք կը հետաքրքրուին մանչերու ամենաճշմարիտ բարեկամութեան հարցով։

Լոնտոն

H. BISSEKER

(Հ. Պիսէքը)

Մանչերու Բարեկամը

Ա թ Ե Բ Ց Ո Վ Ը պ այս զրբոյկը պիտի ստանայ հաւանականաբար բարեկամէ մը, — հօրմէն, պաշտպանէն և կամ ուսուցիչն, և բնուկունաբար բաւական պիտի զարմանայ որ իրմէ ջերմապէս կը խնդրուի լուրջ և անմիջական ուշադրութիւն գործնել անոր։ Նուերին՝ ինչպէս նաև խնդրքին պատճառը շատ պարզ է։ Թէկ քու բարեկամներդ առաս պատեհութիւններ ունին խօսելու քեզի քու բազմակողմանի կեսնքիդ վերաբերող զրեթէ ամէն տեսակ նիւթերու վրայ, բայց և այնպէս մէկ երկու նիւթեր կան, որոնց վրայ խօսուելու է քեզի և որոնք սակայն շատ փափուկ են և չեն կրնար յիշուիլ առանց զգուշաւոր մտածութեան։ Եւ քանի որ գուն ալ քու բարեկամներուդ պէս զժուար կը գտնես խօսակցութեան նիւթ ընել այս խնդիրները, քեզի կը արուի այս զրբոյկը, որպէս զի պատեհութիւն ունենաս դուն քեզի համար ուսումնասիրել զանոնք հանդարտութեամբ և առանձին։ Գոհ պիտի մնամ եթէ ըսկիքներս՝ զգուշութեամբ և մտածելով՝ կարգալու ձանձրոյթը յանձն առնես։ Քանզի քու այս տարիքիդ մէջ շատ կարեւոր է քեզի գիտնալ այն իրողութիւնները, զորոնք քու առջեղ պիտի դնեմ։

Այս իրողութիւններուն նկատմամբ բան մը չգիտանալուն է որ հարիւրաւոր աղայք մեծ նեղութիւն քաշած են նոյն իսկ իրենց դպրոցական օրեւրուն մէջ։ Ուստի և այս գրքոյկը գրուած է, որպէս զի խնդրին վրայ անկեղծ ու պարզ բացառութիւն մը ստանալի վերջ գէթ դռւն փրկուիս նոյնօրինակ տգիտութեան փորձանքէն։

Ա. — ԱՅՍ ԳԻՐՔԻ ԳՐԵԼՈՒՄ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ

Պէտք չէ որ նեղուիս, երբ ըսեմ քեզի թէ իմ նպատակիս մէկ մասն է քեզ զգուշացնել մարմինին գէմ գործուած մասնաւոր մեղքէ մը։ Իրեւ կանոն, շիտակ է որ ուեէ մասնաւոր մեղքի մը մասին աղայ մը անձնապէս զգուշացնել՝ աստիճան մը կասկած կ'ենթագրէ անոր բարյայիսն նկարագրին նկատմամբ։ Բայց երբ կարգալու ըլլաս խնդրի առարկայ եղող մասնաւոր մեղքին վրայ ըսելիքներս, պիտի աեանես որ իմ տուած խրաներս ուեէ այդպիսի կասկած չեն ենթագրեր։ Բանզի այս մեղքին ենթակայ են շատ մանչեր, որոնք սկիզբը չեն կրնար զիջանիլ այժմինան դպրոցական կեանքի յատուկ աւելի ծանօթ մեղքերու։ Համառօտակի, երկու պատճառ պիտի տամ թէ ինչո՞ւ կը կարծեմ թէ ամէն աղայ, հոգ չէ թէ ինչքան խնամքով և բարեպաշտօրէն կրթուած ըլլայ տան մէջ, պէտք է որ յատակ ծանօթութիւն ունենայ այս մասնաւոր նիւթին վրայ։

Առաջին պատճառը սա է որ այս մնդքին նախնական պատասխանատուն շատ պարագաներու մէջ չէլու+հան է։ Կատարելապէս մաքուր միտքի տէր մանչ մը կրնայ նեղուիլ խնդրի առարկայ եղող մարմինին ծանօթ մասին երբեմնակի կամ յաճախակի գրգռումէն, և այդ գըրգռումը անցընելու ոչ-անբնական փորձ մը կրնայ տղան անգիտակցաբար առաջնորդել այն վտանգաւոր ունակութեան, որու վրայ պիտի խօսիմ հիմա։ Ուրիշ կերպով մըն ալ գարձեալ այդ ունակութիւնը մասնաւոր վտանգի աղքիւր մըն է աւելի խելացի տղայոց, որովհետեւ անոնք, աւելի գիւրագրգիս և աւելի ջղային կազմութիւն մը ունենալով, բուն այս պատճառով մասնաւորապէս ընդունակ են անոր։ Լոկ ֆիզիքական պատճառներով, ուրեմն, և բոլորովին հեսի բարոյական նկատումներէ, մանչ մը կրնայ միտում մը ունենալ այս վտանգաւոր ունակութեան։ անոնկ որ այդ մասին անոր ուզգուած աղջարարութենէն կամ խրատէն հարկ չկայ երբեք ուեէ կասկած մը ենթագրել իր անհատական նկարագրին նկատմամբ։

Երկրորդ պատճառ մըն ալ կայ թէ ինչո՞ւ կը կարծեմ որ այս նիւթը գաղտնի պահուելու չէ քու առարիքդ ունեցող ուեէ մանչէ։ Խնդրի առարկայ եղող այդ ունակութեան մասին ունեցած իրենց տգիտութիւնն է պարզապէս որ շատ մը մանչերու պատճառ եղած է գերի ըլլալ անոր։ Մանչեր այս ծանրակշիս չարիքին մէջ կ'ինոն յաճախ՝ ուսանց չէպաւը նէ աչիւ ժանր-ինք չըրէ+ ճշն է։ Ասիկա, այս օրուան օրս, հարիւրաւոր

մարդկու գանգատն է։ Անոնք հիմա յստակորէն կը տեսնեն թէ ինչքա՞ն վնասակար է այն, և սակայն տղայ եղած ատենախն երբ իրենք առաջին անգամ տեղի տուին անոր՝ չէին ըմբռնած թէ ուեէ մասնաւոր չարիք մը կը գործէին։ Ինչու, կը հարցնեն անոնք, չգտնուեցաւ մէկը որ իրենց աչքը բանար և ցուցնէր թէ ի՞նչ կը նշանակէր այն։ Ինչու արդարեւ։ Անձնապէս հանդիպած եմ մէկէ աւելի մարդկու, որոնք զրեթէ կործանած են ինքվինքնին թէ՛ մարմնապէս և թէ՛ բարոյական ընութեամբ, որուշու որոշեռւ ոյ վոր ունենալու բանի զիրէն+ որուշու բորեկամ ը չուր։ Այս տեսակ օրինակներու ողբերգականութիւնը, սրտաշարժութիւնն է որ կը համոզէ զիս թէ այս կարգի անդիտակից ինքնախորտակումի կրկնութիւններն անկարելի ընծայուելու են, թանի որ այս ունակութեան հետեւանքները կրնան այսքան ծանրակշիռ ըլլայ, կը կարծեմ թէ անոնց վրայ խօսուելու է ամէն մանչու, որպէս զի չըլլայ որ տղիտութիւնը անոնց առաջնորդէ զայն։ Ամէն մանչու, կ'ըսեմ, քանզի փորձառութիւնը կը ցուցնէ թէ այդ ծանօթութիւնը փափաքիլի է ամէնէն չապատւած, չկասկածուած տղայոց համար իսկ։ Իմ ճանչցած ամենապատուական մարդկուս ոմանք ըստած են ինծի թէ իրենց պատանեկութեան տակն այդ մեղքին մէջ ինկած են պարզապէս տղիտութեամբ, և թէ սոսկալի պայքարէ մը վերջ միայն կրցած են յաղթել անոր, նոյն իսկ ըրածնուն նշանակութիւնը հաւեկնալէ վերջ։ Եթէ տեսնես կօյր մարդ մը որ կը պարզի գահավէժի

մը մզերքը և չիմացնես անոր թէ անդունդ մը կայ հոն, անտարակոյս յանցաւոր կը նկատես ինքզինքդ այդ աններելի զանցառութեանդ համար։ Անդունդին գոյութիւնը անոր համգնելով երբեք նախատած չես ըլլայ իր հաստատաքայցլութիւնը։ Հոգ չէ թէ ինչքան վստահելի քալող մը ըլլայ ան, ինքզինքին վնասելու վտանգին մէջ պիտի գտնուի միշտ, քանի որ վտանգին գոյութեան վրայ չունի տեղեկութիւն։ Նոյնպէս ալ շատերս բարոյապէս պարտական կը սեպենք զմեզ ըսելու մանչերու թէ հոն վասնգ կայ, քանի որ գիտենք թէ զիջութեան այս ունակութիւնը փոսի մը նման կ'սպասէ ամէնուն ճամբուն վրայ, բարեկիրթին եւ անկիրթին, միտքով մաքուրին եւ անմաքուրին։ Այս իրողութիւնն ուրեմն թէ բարեկամ մը տուած է քեզի այս գրքոյկը՝ նշանակեր անպատճառ թէ անփիս ուեէ կերպով կը կասկածի քու բարոյական նկարագրէդ։ Թանզի եթէ դուն քալողներու ամէնէն հաստատաքայն իսկ ըլլաս, տակուին կրնաս կօյր ըլլալ այս մասնաւոր վտանգին գոյութեան մասին, եթէ մէկը չկատարէ քեզի համար այն զերը, զոր մենք կը փորձենք կատարել հիմա, և միշտ հաւանականութիւն մը կայ որ գահավէժին ահաւորութիւնը չգիտնալով վար ինսա։

Այս երկու պարզ պատճառներով, ուրեմն, կը տեսնես որ այս գիրքը կրնայ արուիլ ուեէ մանչու, առանց կասկածի ենթագրութեան։ Թանզի գիտցուած է որ նախ պարզապէս փիզիքական պատճառներ և երկրորդ լոկ տղիտութիւն՝ զիջութեան

կ'առաջնորդեն այնպիսի մանչեր, որոնք առաջինները պիտի ըլլային ետ կենալու, եթէ ճանչնային զայն ինչ որ է իրագէս։ Այս կարգի խնդիրներումէջ ծանօթութիւն տրուելու է աղէտէն առաջ և ոչ թէ վերջը։ Ես լիայոյս եմ թէ իմ լինթեցողներէն շատեր այս մեղքին արգէն գերի եղած աղաք չեն, հապա մանչեր՝ որոնք իրաւունք ունին զիսնալ գործին իրողութիւնները, որպէս զի թէ՛ ինքզինքնին զերծ պահեն անկէ և թէ՛ միանգամայն օգնեն զերծ պահել ուրիշները։

Եշմարեցիր թերեւս թէ ըսի որ այս աղդասրաւութիւնը կամ խրատը տալ՝ այսպիսի գիրք մը գրելու նպատակիս մէկ մասն էր։ Քիչ մը անդին պիտի տեսնես որ առկէ բոլորսին տարբեր երկրորդ նպատակ մըն ալ ունիմ։ Շատ մանչեր կան որոնք, թէեւ բալորսին անտեղեակ են այս մեղքին, կը նեղութին անոր շատ մօտ բանէ մը։ Այս մտանաւոր փորձաւութիւնը երբեք բացատրուած չըլլալով իրենց՝ բնականաբար զայն կը չփոթեն այն մեղքին հետ որու այնքան կը նմանի, և ինքզինքնին կը տանչեն սպասելով ընդունիլ զիջութենէ անբաժան եղող սոսկալի հետեւանքները։ Մաքրամիտ մանչու մը համար, որ բոլորսին հետի է կամաւ այսպիսի մեղքի մը տեղի տալէ, ինքզինք իրեւ անմաքուր, յանցաւոր երեւակայիլը կը նշանակէ նեղութեան գառն վայրկեաններէ անցնիլ։ Երբեմն անոր զգացած ամօթը կը պատճառէ ամէնէն սաստիկ մտացին չարչարանքը։ Մեզմէ շատեր կը կարծեն թէ անդիութիւն է պարզապէս պարտապ անդը թող

տալ անմեղ տղայոց որ մտային այս վիճակը կրեն, և թէ բացարձակապէս ուեէ պատճառ չկայ այսպիսի անձնամեղադրանքի։ Եւ քանի որ գիտենք թէ ամէն տեղ կան մանչեր, որոնք ինքզինքնին կը չարչրկեն այսպէս առանց պատճառի, կը բաղձանք ազատել զանոնք իրենց այդ անհարկի բեռէն։ Այս գիրքը գրելով ու շըտակերելով՝ կը կատարենք ահա մեր այդ երկրորդ պարտականութիւնը։ Թէեւ այս գրքոյին մէջ գրաւած աղդաբարարութիւնը կրնայ բոլորովին անպէտ ըլլալ երբեմն, բայց և այսպէս աշխարհի ամէնէն մաքուր մտնչն իսկ կրնայ պէտք ունենաւ քաջալերութեան այս խօսքին։ Եւ այս իրողութիւնը կը յայնէ քեզի վերջին պատճառը թէ ինչո՞ւ քու բարեկամիդ այս նուերը պէտք չէ որ ամենափօքր կասկած մը ենթազրէ քու բարյոյական նկարազբիդ մասին։

Բ. — ԳԻՉՈՒԹԵԱՆ ՄԵԴՅԲԸ

Ճիշտ հոս աղէկ կ'ըլլաց որ կարելի եղածին չափ յաստկորէն բացարձամ թէ ի՞նչ է զիջութեան այս մեղքը։ քանզի կրնաս շուարիլ թէ ի՞նչ բանի վրայ է խօսքս, եթէ երբեք գործ չես ունեցած անոր հետ ինդիրը կատարելուպէս պարզ ընելու համար պէտք է քիչ մը տեղեկութիւն տամ քեզի թէ ի՞նչ կ'անցնի կը դաւնայ քու մարմինիդ ներսը։ Գիտես թէ ամէն մանչու ծննդական գործարաններուն մէջ կայ պղտիկ առպրակ մը կամ քսակ մը, որ կը

պարունակէ երկու պղտիկ կլոր մարմիններ : Մարմինին մէջ շրջան ընող արիւնը կը պարունակէ բիւրաւոր մանր մասնիկներ , որոնցմէ շատեր այս երկու պղտիկ կլոր մարմիններուն կը յանձնեն իրենց ամենացարգի պարունակութեան մէկ մասը : Այսպէս պահուած նիւթը կը ճանչցուի «սերմ» անունով :

Մանչու մը համար շատ դիւրին է, եթէ ուզէ, իր մարմինէն դուրս քաշել այս կարեսոր հեղուկէն մաս մը: Ասիկա կ'ըլլայ անապորկեցածորէն զրգութով ծննդական զորդարանները մինչև որ առաջ գոյ անսուկ մը ճերմակ հեղուկի հոսում: Այս նիւթն է ռեժը, որու վրայ կը դառնայ խօսքիրնիս: Մանչեր զանազան կերպերով կը սորվին կատարել այս դիջութիւնը: Երբեմն այդ արգիւնաքին առաջնորդող զգացողութիւնները կը յացանուին սանդուին ի վար սահմած ատեննին, երբեմն ձողի կամ ծառի վրայ մազլցած ատեննին: Կան պարագաներ երբ, ինչպէս տևսանք, մանչ մը այս ունակութիւնը կը սորվի՝ մարմինին այս մասին վրայի քերուուքը անցընել փորձած միջոցին: Կան պարագաներ ալ, և ասոնք մ'նծամասնութիւնը կը ներկայացնեն, երբ մանչ մը ուրիշէ կը սորվի ատիկա: Բայց ի՞նչ կերպով ալ սորվուի այս, եթէ շարունակուի, իր արդիւնքները հաւասարապէս վասակար են: Իրաւունք ունիս դիմուլ թէ ի՞նչ են այդ արդիւնքները կամ համեսնքները, և ես պիտի խօսիմ անոնց վրայ կատարեալ անկեղծութեամբ: Նախ սակայն պէտք է բացարեմ փորձառութիւն մը, որ հարիւրաւոր մաքրամիտ

մանչերու պատճառած է անհարկի նեղութեան ժամեր:

Հ 4 / 31 - 72

Որոշ աարիքէ մը վերջ (որ սովորաբար կը սկսի տասներկուքէն) մանչ մը կը սկսի տեսնել թէ ատենը մէյմը այս ռեժէն մաս մը կը կորսնցնէ, առանց ատոր համար ուեէ գիտակից ճիգ մը ըլլալու իր կողմէ: Կը նշմարէ որ այս փորձառութիւնը տեղի կ'ունենայ անկողինին մէջ: Երբեմն մինչեւ առառ աեղեկութիւն չունենար ռեժի այդ կորուստին նկատմամբ, երբ անոր հետքերը կը տեսնէ չապիկին կոմ գիշերանցին վրայ: Երբեմն ալ անախորժ երացներու միջոցին կ'արթնայ և կը տեսնէ որ ռեժը կը հասի իրմէ: Երկու պարագաներուն մէջ ալ ինք կը շփոթի բնակունաբար: Երբեւ կանոն, ոչ մէկը ամենափոքր աեղեկութիւն մը առւած է անոր թէ ասանկ բան մը կրնայ պատահիլ: Հետեւալիչ այս փորձառութիւնը գիշութեան մեղքին հետ շփոթելու վասնգին մէջ կ'իմայ, վերջինին վրայ բաներ մը լսած ըլլութով: Երկու պարագաներուն մէջ ալ կայ կորուստ մը այդ կարեսոր հեղուկին: ուստի ինքնիրեն կը հետեւնէ թէ երկուքն ալ ունենալու են նոյն հետեւանքները: Սասկումը, որով կը դիտէ ասանկ կարելիս թիւն մը, երթալով կը մեծնայ քան թէ կը պղտիկնայ իր մէջ, մինչ ռեժի այս հոսումները տակուին կը շարունակուին՝ ժամանակ անցնելուն հակասակ: Եւ քանի որ ինք ամօթալի բաներ կը նկատէ զանոնք, գաղանի կը պահէ եղերութիւնը և անոր խօսքն անգամ չբանար իր ամէնէն մօտաւոր բարեկամին: Այսպէս շրբաթէ շարաթ իր

յաճախ պատահին, պարզապէս խօսէ քու ընտանեկան կամ զպրոցական բժիշկիդ, և հարցուր անոր խրառը: Բժիշկի մը հետ այսպիսի խորհրդակցութիւն մը մասնաւորապէս փափաքելի է, երբ հասումները ակարութեան զգացումի մը տակ կը ձգեն տղան: Եւ յիշէ թէ բժիշկի մը և կոմ քու վստահացած մէկ անձիդ հետ այս նիւթին վրայ խօսերող համար ամնալու պատճառ չունիս: Որչափ որ կարելի է դատել, քեզի պէս ճիշտ այս փորձառութենէն կ'անցնին մարդերու բացարձակ մեծամասնութիւնը, ամէնէն անբիժներն ու լաւագոյններն ալ բացառութիւն չըլլալով:

Միայն մէկ բան մըն ալ ըսելու եմ այս մասնաւոր նիւթին վրայ: Թէև այս հոսումները անվաս են, սովորացն և այնպէս աղէկ կ'ըլլայ չափ մը զնել անոնց: որոշ էկտէ մը անդին՝ կրնան սպառել մարդուն ուժը: Անկարելի չէ պակսեցնել անոնց թիւը: Ասիկա ընելու մեթուները պիտի բացարեմ զրբոյկիս ծայրը: Կ'արժէ ուշադրութեամբ կարգալ այդ խրատականները, և հետեւ անոնց, եթէ հոսումները պատահին տամնեւհինդ օրը մէկ անգամէն աւելի յաճախ:

սիրախն մէջ կը կըէ անձնական նեղութիւն մը: Ամօթի զգացում մը ունի, սրովհեաև մաքուր ըլլալ կ'ուզէ, բայց անմաքուր կ'երեւի հակառակ եր կամքին: Արդարեւ, այս ամբողջ խորհրդաւոր փորձառութիւնը ահաւար բան մը կը նկատէ, ինչ որ յաճախ լրջօրէն կը լլկէ անոր միաքը:

Հիմա, եթէ կ'ուզես այս փորձառութեան մասին տեղեկութիւն ունենալ, ուրախ պիտի ըլլամ մասառնչութենէ ազատել միտքդ: Աերդ այս ականա կ'ուստանելը բարուչին ուրբէւ էն գիշտ-բէւն առնակ-բէնէն, և էրիստիչ ներւաններն ու նմանողներն ուրբէւ էն: Գիշերային հոսումին բացարութիւնը շատ պարզ է: Պատահնեկութենէ չափահասութեան անցնելու տարիքիդ մէջ ուրբէւ, որուն կազմութիւնը վերը բացատրեցի, շատ աւելի արտգ կ'արտադրուի: ատեն իսկ կ'ըլլայ որ մարմինը իրեն պէտք եղածէն աւելին կ'ունենաց իր մէջ: Այն ատեն այս հոսումներուն միջոցով կը համագուստանայ բնութիւնը: Ասիկա սակայն բոլորովին տարբեր բան է զիջութեան միջոցին եղածէն:

Եթէ ուրեմն այս բնական հոսումները շատ յաճախակի չպատահին, անոնց մասին նեղուելու պատճառ մը չունիս: Ասոնց՝ անվասա կերպով պատահելու յաճախականութիւնը կը տարբերի մանչու մը խաւանուածքին համեմատ, և անկարելի է բացարձակ յայտարարութիւն մը ընել այս մասին: Բայց ընդհանուր կերպով աս կ'ըսեմ որ, եթէ այդ հոսումները տասնը կամ տասնեանդ օրը մէկ անգամէն աւելի յաճախ չպատահին, երբեք չնեղուիս եղածին համար: Եթէ ասկէ աւելի

Գ. — ԳԻՇՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԻ

Թէև ակամայ հոսումները այսպէս անվաս են իրենց հետեւանքներով, ճիշտ հակառակը ճըշմարիտ է զիջութեան համար: Հիմա շատ զգուշութեամբ պիտի բացարեմ քեզի այս ունակութեան հետեւանքները:

1. ԱՆՈՐ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ ՄԱՐՄԻՆԻՆ ՎՐԱՅ

Սերժը՝ ինչպէս արդէն ակնարկուեցաւ՝ կարեղրէ և ամբողջ մարմինին աճումին համար, և ուստի ամբողջ մարմինը կը տուժէ, եթէ ինդրի նիւթեղող ունակութեամբ պարզուի այն:

Այս ունակութիւնը կը վեաէ ոչ միայն բացառապէս՝ մարմինին աճումը արգիլելով, այլ նաև կրնայ դրական հատքեր թողաւ անոր վրայ՝ զարգացած վիճակին մէջ իսկ: Ունակաբար զիջութիւն ընող մանչուն մասններն երթալով կը տկարանան և կը թուլնան: Ասոր կ'ընկերանան ընդհանուր մարմինի յոդնածութիւն և թուլութիւն: Մարմինին համար այնքան մեծ նշանակութիւն ունեցող ուժեղութիւնը և կորովը կը սկսին անհետանալ: Հետեւանքը սա կ'ըլլայ որ այդ տեսակ մանչ մը ֆիզիքապէս անհաւասար կ'ըլլայ աշխատանքներու, որոնք առաջ կը կատարէր այնքան դիւրութեամբ: Այս կէտը կրնայ լուսաբանուիլ օրինակովը վազավին, որու քայլերը երթալով կը տկարանան՝ զիջութեան ունակական կիրարկումէն: Նոյն բանը ծամարիսէ նաև ուեէ ըմբշարափկի տոկուն ուժեղուն համար: Ասոր համար է որ մարմինամարզական մրցումէ առաջ՝ խումբի մը փորձառու մարզիչը իր տրամադրութեան ներքեւ գտնուած ամէն միջոց կը գործածէ իր խումբին տղաքը այս կարգի ծայրայեղութենէ ետ կեցնելու համար: Գիշութեան աղղեցութիւնը այնքան զգալի է մասններու և մարմինին տոկուն ուժին վրայ որ չտտեր այս ընթացքով կորանցուցած են

մարմինամարզական խաղերու մէջ նշանաւոր հանդիսանալու պատեհութիւնը:

Զղային դրութեան վրայ ձգուած աղղեցութիւնն ալ նուազ վետասքեր չէ: Զիղերը կը ներկայացնեն մեր կազմութեան էն փափուկ մասերէն մէկը, որու հետ մարդ չկրնաբ խաղալ առանց պատուհասի: Ամէն անդամ որ մանչ մը զիջութիւն կ'ընէ, աւելի կամ պակաս չափով ծանր ցնցում մը կը տրուի ջիղերուն, որոնք կը գտնուին անոր բովանդակ մարմինն մէջ, և այս պղտիկցնցումներուն կրկնութիւնը բաւական է առաջ բերելու իրապէս ծանրակշիռ հետեւանիքներ, որոնք կ'աղդեն անոր ամբողջ չղային դրութեան վրայ:

Նոյն իսկ այս քանի մը խօսքերը բաւական են ցուցնելու թէ ոչ մէկ մանչ կրնայ տեղի տալ զիջութեան այս ունակութեան՝ առանց ենթարկուելու ֆիզիքական մեծ վտանգներու: Այս ունակութիւնը կը տկարացնէ չէ թէ միայն անոր ընդհանուր վիճակը և ասանկով արգելք կ'ըլլայ ենթակային մարմինամարզական փառափրութիւններուն, բայց նաև կրնայ լլօօրէն աղղել անոր ամբողջ առողջութեանը վրայ, եթէ երկար տաեն այսպէս շարունակուի:

2. ԱՆՈՐ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ ՄՏՔԻՆ ՎՐԱՅ

Գիշութիւնը կ'աղդէ տղու մը մաքին ինչպէս նաև մարմինին վրայ: Զանազան կերպերով երեւան կու գան անոր աղղեցութիւնները:

Սովորական մէկ արդիւնքն է միտքի չափա-

զանց գիւրազրգիռ վիճակ մը, որ երեխն կը յախնուի ամօթխածութեան ձեխն տակ և երեխն ալ վատառողջ բնութեամբ մը:

Գիջութեան աւելի ծանրակշիռ մէկ հետեւանքն ալ ընդհանուր մտային ուժի ակարացումն է: Այսպէս, այդ ունակութեան գերի ըլլալէ եաքը, նսթական կակսի զգալ ժամանակէ մը վերջ թէ իր միաքը չունի բաներն ըմբռնելու այն ոյժը զոր ունէր առաջ: Իր միաքը նուռազ արթուն կ'ըլլայ. չկրնար երբեմնի գիւրութեամբ յաղթել գժուարին խնդիրներու: Յիշողութիւնը մանաւանդ երթարգ տարտամ և նուռազ վատահելի կ'ըլլայ: Մէկ խօսքով, միաքին ամբողջ ահեւող կարողութիւնները այնքան չարաչար կը տուժեն ինչքան մարմինները, և ամէն մէկ ճիգի պահուն ուղեղն առաջուընէ շատ պակաս ուժ կը ցուցնէ զործունէութեան և անձը կառավարելու: Արհեստին կամ գործնական կեսանքին մէջ մանչու մը պայքարը աչքի առջև ունենալով՝ գժուար է չափազանցել այս վիճակին կարեւորութիւնը: Այս կը նշանակէ թէ ենթական կը կորսնցնէ ճիշտ այն կարողութիւնները, որոնցմէ կախում ունի իր ապագայ յաջողութիւնը:

Ա՛լ աւելի ծանրակշիռ բնութիւն ունեցող երրորդ հետեւանք մըն ալ կայ: Երբ նախընթաց հակամիտութիւն մը կայ խելագարութեան, այս ունակութեան յարատե շարունակութիւնը մեծապէս կ'աւելցնէ մտային ակարութեան հաւանականութիւնը:

3. ԱՆՈՐ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԲՆՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Մինչև հոս ծանրացայ գիջութեան՝ միաքին և մարմինին վրայ ձգած ազգեցութիւններուն վրայ, և ջանացի ցուցնել թէ երկուքն ալ խիստ վասնգաւոր բնութիւն ունին: Սակայն այս ծանրակշիռ գիջութիւնը տակաւին ամաւորական հետեւանքներով՝ միայն գիջութիւնը տակաւին գործը լմցուցած չըլլար: Ունի երրորդ շարք մը ազգեցութիւններու, որոնք նոյն իսկ աւելի կարևոր են քան միւսները: Ասոնք են անոր ազգեցութիւնները բարոյական բնութեան վրայ:

Զօրաւոր սակայն նոյն ատեն ձշմարիտ խօսք մըն է թէ այս մասնաւոր ունակութեան շարունակութիւնը կրնայ բոլորովին այլափոխել մանչու մը բարոյական վիճակը: Շատ ժամանակ չանցած, զոր օրինակ, գիջութեան ազգեցութեան տակ տղան պիտի սկսի կորսնցնել այն անկեղծութիւնը որ կեսանքի մեծագոյն հրապոյրներէն մէկն է: Քանզի այս մոլութեան գերի եղողը երթարգ կը սիրէ առանձնութիւնը: Ուզգակի երեսդ նայերու տեղ, ինչպէս կ'ընէր առաջ, հիմա կը փախսիի, կասկածու է, և այլեւ իր վերաբերումին մէջ անկեղծ ու պարզերես ըլլալու տպաւորութիւնը չձգեր վրադ: Ատիկա կը նշանակէ հարկաւ թէ կորսնցներու վրայ է յարգանքը և վատահութիւնը անոնց, որոնց կ'ընկերակցի և որոնք այլեւ անվատահութիւն և կասկած կը յայտնեն անոր վարձունքին նկատմամբ:

Ուրիշ վատանգ մըն ալ կայ որ այս ունակու-

Թիւնը կ'ընտելացնէ տղուն միտքը շատ մը անմուքուր խորհուրդներու : Այն միտքը որ առաջ մաքուր և անբիծ էր՝ յաճախ այս կերպով կ'սկսի հաճոյք զգալ աղտոտ և անպիտան բաներէ : Արդարին, զիջութիւն ընել կը նշանակի բանալ միտքին դըռները անմաքրութեան զօրաւոր հոսանքին առջեւ, որ ներս կը խուժէ և կ'ապականէ ամրող երեւակայութիւնը : Եւ որովհետեւ մարդու մը խորհուրդները միշտ կը ձեւն անոր խօսքերն ու գործերը, ուստի ինչ որ կ'ապականէ երեւակայութիւնը՝ իսկոյն կ'ապականէ ամրող կեսանքը :

Միտքի այս ապականութեան հետ աեղի կ'ունենայ նաև մանչուն բարոյական զգացումին տկարացումը : Գիջութեան ձգած բոլոր ազգեցութիւններուն մէջ տափիս թերեւս ամէնէն սոսկալինէ : Մեր բարոյական զգացումը—այն որ կ'որոշէ ուղիղն ու սխալը—մեր բնուկան ձիրքերուն էն կարեղըն է : Ասիկա բոլորովին ջնջել է զիջութեան միտումը : Պիտի տեսնես որ ինքզինքը այդ ունակութեան առողջ ուեէ տղայ հետզհեաէ բարոյական զանազանումներու մասին կա՛մ անտարբեր և կա՛մ կոյր կ'ըլլայ : Պատիւի զօրաւոր զգացում մը ունեցող առաջուան աղան հիմա կը դառնայ անզգոյշ և անտարբեր մէկը : Անկարող այլեւ՝ տեսնելու ուղիղին և սխալին տարբերութիւնը, հիմա անպատկառօրէն կը ստէ քեզի և նոյն իսկ կը համոզէ ինքզինքը թէ ստախօսութիւնը ամօթ բան մը չէ : Նմանապէս, կը փորձէ հաւատալ թէ անմաքրութիւնը, որու թոյլ առւած է մանել իր խորհուրդներուն մէջ, բան մըն է որու համար

կարմրելու ամենափոքր պատճառ մը չունի : Մէկ խօսքով, աղան իր բ-ը-յ-է-կ-ա-ն ու-ս-ս-ն-է-ն-ը կ-ո-ը-ն-ց-ն-է-լ-ո-ւ կրայ է : Զկայ ասկէ տւելի ահաւոր վիճակ մը, որու մէջ մանչ մը կարենայ ձգել ինքզինքը : Եթէ տղայ մը կեսանքին մէջէն պիտի անցնի ձըւմարասութիւնը շփոթելով ստութեան հետ, և կոյր պիտի մնայ ուղիղին և սխալին տարբերութեան նկատմամբ, իր ապագան անպատճառ տւելի կամ նուազ անպատճիւ պիտի ըլլայ : Եւ այս բարոյական զգացումին խորակումը՝ նուաստացած ապագայի մը անխուսափելիութեամբ՝ կը նայ ըլլալ անմիջական հետեւութիւնը այն վտանգաւոր ունակութեան, զոր մէր խորհրդածութեան նիւթ բրուծ ենք :

Վերջապէս որ բարոյական զգացումի տկարացում կայ, նոյնպէս ալ կամքի ուժի տկարացում կայ : Յաճախ, տղու մը՝ մէջ բերած չքմնադինքը սա է թէ միաք չունի գերի ըլլալ զիջութեան, այլ թէ լոկ ժամանակի մը համար այդպէս պիտի շարունակէ և ետքը պիտի հրաժարի անկէ բացարձակապէս : Ասիկա ը-է-լ-ը աշխարհի ամէնէն զիւրին բաներէն մէկն է, բայց նոյն ասեն զայն կ-ո-ը-բ-է-լ-ը աշխարհի ամէնէն զժուարին բաներէն մէկն է : Այդպէս խօսող աղան կ'անտեսէ սա իրողութիւնը թէ այդ ունակութիւնը, եթէ անդամ մը մացուի կեսանքին մէջ, բ-ը-յ-է-կ-ո-պ-է-ն-է-ռ-ո-ւ սոտիժ-ն-ո-վ է ը սոտիշ-ն-է է ը ուրեց-ն-է-ն-ը ենթակային վրայ : Ամէն մէկ զիջում սանկ ըսկնք՝ թել մը ևս կ'աւելցնէ կապին, որով այդ ունակութիւնը կը պլուի անոր բոլորափքը : Ուրիշ խօսքով, ձիշտ ինչպէս որ սերմին վատնումը կը քայքայէ

մարմինը և ուղեղը, անանկ ալ աստիճանաբար կը քայլայէ կամքը։ Ամէն անգամ որ մէկը դիջութիւն կ'ընէ անոր կամքը կը ակարանայ ապագայ դիմադրութեան համար։ Եւ երբ այդ ունակութիւնը որոշ կէտէ մը անդին չալունակութիւն ենթական կը կորսնցնէ անոր դիմադրելու իր ուժը և չըլլա չեր չերէ հայուսն է կամքն։ Հոս, թող ներուի ինծի ըսել թէ երեւակայութիւնէս չեմ հաներ այս ըստներս։ Խօսած ևմ մարդկու որոնք այս ունակութեան գերի եղած են, և հանդիպած ևմ այնպիսիներու որոնք, երբ վերջապէս ըմբռնած են իրենց սպառնացող ահաւոր պատուհասը և յօժար գանուած են այս ունակութիւնն ազատերու համար բոլոր ունեցածնին տալ, հասկցած են թէ այլիս կարողութիւն չունին ինքզինքնին ժողվելու ևւ անոր դիմադրելու։ Գերիներ եղած են անոնք։ Պ-ը ուղեղ սպառն է անոց կամք ու ժը։ Ասիկա իրողութիւն մըն է, զոր ինքզինքը զիջութեան յանձնող ամէն տղայ նկատի առնելու է։ Թէև սկիզբը համեմատաբար զիւրին կրնոյ ըլլալ հրաժարի այդ ունակութիւնն, բայց տղայ մը ինչքոն յարատեէ այդ ձամբուն մէջ՝ այնքան քիչ հաւանականութիւն ունի վերջնապէս յաղթելու անոր։ Որոշ կէտէ մը անդին անցնելէ ետեւ այլիւս լուրջ ինդիր մըն է թէ երբեք կարող պիտի ըլլայ ինքզինքը ազատել անոր ձանկէն։ Տղուն յետագաց կեանքին մէջ ունէ չտիտով յաւագոյն փափաքներ և բաւագոյն որոշումներ չեն կրնոր զայն փրկել, եթէ չունենաց զանոնք գործադրելու կամքի ուժը։ Եւ աւրիմի վասնումը կու-

մաց կամաց կը քամէ բուն իսկ այդ կամքի ուժը։ Աստոնձին հատուածի մը մէջ հոս ամփոփենք այս բոլոր ազգեցութիւնները, որոնք կը հասեին այս անարդ ունակութեան շալունակութիւննէն։ Մարմինին վրայ ձգուած ազգեցութիւնները կրնան ըլլալ ակարացում գիզիքական կազմութեան, ինչ որ արգելք կըլլայ կասարեալ առողջութեան։ Խան ակարացում մկանային զրութեան, որ մարմնամարզական բարձրագոյն յաջողութիւններն անկարելի կ'ընէ, և վերջապէս ակարացում ջղացին գրութեան, որ կեանքի տմբրող վայելքը կը պակսեցնէ։ Միաքին վրայ ձգուած ազգեցութիւնները կրնան ըլլալ միայնակեցութեան հիւանդու հոգի մը, որ արգելք կըլլայ կեանքի լոյնութեան և մտաւորական բարձրագոյն առողջութեան։ ակարացում ուղեղային ուժի, որ կ'եղծէ արթնութիւնը, յիշողութիւնը և կեանքի յաջողութեան համար ուղիչ բոլոր անհրաժեշտ արքերը։ և վերջապէս, ծայրայեղ պարագաներու մէջ, միառում մը նոյն իսկ իրական հիւանդութեան։ Բարոյական բնութեան վրայ ձգուած ազգեցութիւնները կրնան ըլլալ բնաւորութեան անկայաւնութիւնն, որ կը գատնուի թէ՛ նոյն ինքն ենթակային անկեղծութիւնը և թէ՛ ուրիշներու վատահութիւնը անոր նկատմամբ։ Երեւակայութեան ապականութիւն, որ թէ՛ միաքի և թէ՛ կեանքի անմտքրութիւնը կը քաջադրեէ, բարցուկան զգացումի թուրացում, որ կը ակարացունէ ուղիղի և սխալի տմբրող բմբռնումը, և վերջապէս համանում մը միաքի ուժին որ, ծայրայեղ պարագաներու մէջ, ինքնու-

բուժումի ուեէ կարելի խութիւն մէկդի կ'ընէ, նոյն իսկ եթէ ատանկ փափաք մը արթննայ ենթակային մէջ : Այս հետեւանքները հարկաւ չեն դար անմիշապէս կամ անպատճառ ամէնը մէկէն : Բայց եթէ գիջութեան ունակութիւնը շարունակուի, ասոնցմէ շատերը կամ ումանք քիչ ատենէն երեւան պիտի գան իրարու ետեւէ, մինչև որ քայլայուի ամբողջ կեանքը Փիզիքապէս, իմացապէս և հոգեկանապէս :

Այս հետեւանքներուն լուրջ բնութիւնն է որ այսպէս մանչերու գրել կը մղէ զիս, ինչպէս պիտի տեսնես հիմա : Գիտեմ թէ աղայ մը յաճախ գիջութեան տեղի կուտայ՝ առանց երբեք ըրածը զիտնալու, և ինձի բոլորովին սխալ կը թուի որ անիկու կործանէ իր կեանքը՝ պարզապէս կուրութեան և տգիտութեան երեսն : Եռուազ պէտք պիտի զգացուէր ծանօթութեան, եթէ ենթական կարող ըլլար հրաժարի անկէ, անոր այնքան լուրջ բան մը ըլլալը յայտնուելէն ետեւ : Բայց, ինչպէս տեսանք, ասիկա շատ հետի է իրազութիւն ըլլալէ, քանի այդ յայտնութիւնը յաճախ կու գայ, երբ այդ ունակութիւնը զօրեղապէս բռնած է տղան : Տեսնելով ուրեմն որ այդ ունակութեան հետեւանքները այսքան ծանրակիս են, համազուած եմ որ ամէն մանչ իրաւունք ունի զիտնալու թէ ի՞նչ կը վասնգէ ի՞նք՝ տեղի տալով անոր :

Եւ հիմա որ անգամ մը աչքերդ բացուելով հասկար այս վտանգաւոր ունակութեան հետեւանքները, անոր մասին ուեէ աղղարարութեան պէտք չունիս այլեւս, նոյն իսկ եթէ ունէիր ասկէ առաջ : Եթէ ուրիշ մանչ մը քեզ հրապուրէ

գիջութիւն ընել, փախիր անկէ, ինչպէս պիտի փախէիր մէկէ մը, որ քեզի մատուցանէր բոլոր մահացու թոյներուն ամէնէն մահացուն, քանզի անոր թերագրութիւններուն տեղի տալ՝ ինքզինքդ բովանդակ բնութեամբդ թունաւորել ըսել է : Եթէ զիտես քու ընկերներէդ ուեէ մէկուն այս ունակութեան գերի ըլլալը, զայն գրկելու համար ըրէ անկեղծ ու առնական ձիզ մը, քանզի այսպէս ընելովդ կրնայ ըլլալ որ անոր կեանքը գրկես, բաւան ամբողջ իմաստովը :

Դ. — Խ Ր Ո Տ Ա Կ Ա Ն

Խօսքս վերջացնելէ տռաջ կ'ուզեմ քանի մը գործնական թերագրութիւններ ընել նուիս այն մանչերուն, որոնք կ'զգան թէ յաւէտ յաճախակի կը պատահին գիշերային հոսումները, և երկրորդ այն մանչերուն, որոնք տեղի տռած են գիջութեան՝ անոր նշանակութիւնը չգիտնալով և անձակութիւն ունին գիտնալու թէ ի՞նչ կերպով կրնան ինքզինքնին ազտաել անկէ :

Ի. ԳԻՇԵՐՍՅԻՆ ՀՈՍՈՒՄՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ

Շտոտ մը պարզ կերպեր կան, որոնցմով կուրելի է քիչցնել գիշերային հոսումներու յաճախակութիւնը : Մարմինը կորելի եղածին չափ մաքուր վիճակի մը մէջ պահել կարեոր օգտակարութիւն մը ունի Այս որոշ նպատակին համար նկատողութեան

առնուելիք մասնաւոր կէտերն են հետեւելիները .

1. Ամէն օր գէթ երկու ժամ բաց օդին մէջ անցուր , զօրաւոր տեսակէն ֆիզիքական կանոնաւոր մարզանք կատարելու հոգ տանելով : Պաշտոնի մը ըստ ինձի թէ ինք այս տեսակէտէն մեծ օգուտ քաղած է՝ անկողին մտնելէ անմիջապէս առաջ մարմանաբարզութան չարժումներ կանոնաւորապէս ընելով :

2. Պաղ ջուրով լոգանք կատարէ յաճախ , եթէ կրնաս տանիլ , գէթ շաբաթը անգամ մը , և ամէն օր , եթէ կարելի է :

3. Գիշերը ուշ տաեն ծանր ճաշ մի ըներ , և հոգի կեցիք ամէն ոգելից ըմպելիներէ :

4. Հոգ տար որ աղիքներդ կանոնաւորապէս գործեն (փորդ ելէ) , ու կատարելապէս՝ գէթ օրն անգամ մը :

5. Եթէ ծննդական գործարնիդ վրայ չատ գրդաւմ ունենաս , քու ընտանեկան բժիշկիդ զիմէ : Այս տեսակ նեղութիւնէ մը ամենափոքր վտանգ մը իսկ չգար , բայց այդ մասին քեզի խրատ տալու յարմարագոյն անձը քու բժիշկի է :

Կան նուև շատ մը մասնաւորաբար կարեոր թերազրութիւններ քու անկողինիդ և ննջասենեակիդ մասին , որոնց գլխաւորներն ահաւասիկ .

1. Նայէ որ ննջասենեակիդ յաւ հովանարուի : Միշտ պատուհանը բաց քնացիր :

2. Անկողին մտնելէ անմիջապէս առաջ ջուր թափել փորձէ :

3. Եթէ սերմի հոսումներդ յաճախ կը պատահին , պաղ ջուրով լուս ծննդական գործարաններդ առատուն ելլելուդ պէս :

4. Եթէ կարելի է , միշտ առանձին պառկէ : Կարեոր է նուև պառկիլ կարծր անկողինի վրայ և կարելի եղածին չափ թեթև պահել վերմակներդ : Աւելորդ ծածկոցները մէկ կողմ ձգէ :

5. Ինչքան որ կարելի է , ջանա մէկ քովիդ պառկիլ : Կանսկի կամ փորի վրայ պառկիլը կը նպաստէ այս հոսումներուն : Փոքրիկ աշխատութեամբ մը գժուար չէ առանալ այս ունակութիւնը : Եթէ տուաջին անգամ դժուար գտնես , աղէկ կերպ մըն է կարժառ մը հոսասանել լսթի մը կամ երիզի մը վրայ և զայն մէջքդ կապկ անանկ կերպով մը որ կարժառ միշտ կանսկիդ գտյա : Այս տաեն , եթէ քունիդ մէջ անդիտակցաբար կընակիդ վրայ զառնաս , կարժառ կ'արթնցնէ քեզ :

6. Ուրիշ պատուական կանան մըն ալ է տուառն արթնանակ վերջ ինքողինիրիդ թող չտալ որ երկրորդ քունի մը մէջ ինսու : Հոււանականաբար այս հոսումներուն կէսէն աւելին կը պատահին առատուն նւրոպական ժամը նէն կամ 7էն ետքը , և շատ անգամ ալ երկրորդ կամ երրորդ մրուփին : Եթէ ուրեմն տեսնես թէ , ինչ որ անհաւասնական չէ , այդ հոսումները քեզ կը նեզեն գրիթէ այդ պահուն , աղէկ զրութիւն մըն է անկէ

կէս ժամ առաջ արթնաւլ զարթուցիչ ժամացոյցի
մը միջոցով, և նաև արթնցածիդ պէս ելլել ու
ջուր մը թափել:

Թելագրութիւններու այս առաջին շարքը
կրնայ փակուիլ երկու ընդհանուր յօրդորով.

1. Ամէն պարագայի տակ զգուշացիր ձեռնելէ
ծննդական գործարաններդ :

2. Անպարկեցա խորհուրդներ միաբէդ հետի
պահելու համար ձեռքէդ եկածը ըրէ: Անմաքուր
խորհուրդներ սովորաբար պատրաստ են ներկայա-
նարու չատ մը պատանիններու միաբերուն, սակայն
ոչ մէկ աղայ ընդուներու է զանոնք: Ի՞նչ կերպով
ալ թերագրուին — ըլլայ անշահ պատկերներով,
ըլլայ պիզճ խօսակցութեամբ և կամ նոյն ինքն
աղուն երեակայութեամբ — անոնց առաջ բերած
մասին աղդեցութիւններն ուղղակի ապաւորու-
թիւն մը կը ձգեն սերմին Փիզիքական կազմութեան
վրայ, թո՛ղ բարոյական վասաները: Ուրեմն հաւա-
նական է որ ամէն կասկածելի խորհուրդներէ
պատառթիւնը պակսեցնէ զիշերային հսումներու
թիւը:

2. ԳԻԶՈՒԹԵՆԷ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Պէտք է որ քիչ մը խրատ ևս աւելցնեմ ուեէ
մանչու համար, որ անխորհրդաբար աեղի առւած է
զիջութեան ունակութեան և կ'ուզէ իր անձը
աղատել անոր վասնդաւոր աղդեցութենէն:

1. Մասնաւոր խնամքով պարախ գործադրել
գերի թելագրութիւնները: Քանզի, թէև ինքնու-

քերաբար եղած զիշերային հսումներէն նեղուելու
պատճառ մը չունի, բայց ասով մէկտեղ նոյնքան
անվաս չեն անոնք, եթէ առաջ գան զիջութեան
ունակութեան գործադրութենէն: Այս մանչը,
ուրեմն, որ տեղի տուած է այս մոլութեան՝ ամէն
ջանք ընկելու է պակսեցներու համար անոնց պա-
տահումը:

2. Եթէ մանչ մը կ'ուզէ յաղթել զիջութեան,
էն կարեսը քայլն է լըջէն մուշը դնելնէ ոյտու-
ութէ ընէ: Եթէ կէս մը որաչէ միայն, վասահաբար
ետ պիտի երթայ զարձեալ նոյն տեղը: Այս ու-
նակութիւնը այնքան սուկալիորէն ամուր կը բռնէ
իր զոհերը որ կիսկատար միջոցներն անօգուտ են:
Տղայ մը պէտք է որ գողվէ ինքզինքը և որոշապէս
ձշտէ իր գիրքը: Այս ունակութիւնը շարունակելէն
անխուսափելիորէն ծագելիք հետեանքներն ընդու-
նելու պատրաստ է թէ ոչ: Եթէ պատրաստ չէ,
պարախ տալ զօրաւոր անյաղթելի որոշում մը՝
այլես գործ չունենալ անոր հետ: Զե՞ս էնու ու-
յոյս ունենալ ուղար ճը համար մինչև որ ուսնի որշա-
ծի ճը ուսուցած էն իսկ որ կը նոյն իսկ որոշումէն
շատ զիշերին պայքար մը մղելու պէտքը, որու-
տեւողաթիւնը՝ ինչպէս նուև սոսակութիւնը՝ կո-
խում պիտի ունենայ այդ ունակութիւնը ի՞նչքան
ժամանակ շարունակած ըլլալէն: Ուեէ պարագայի
տակ, սակայն, իր անձին դէմ խոչոր պայքար մը
մղելու պատրաստ ըլլալու է: Շաբաթներով, ամիս-
ներով և նոյն իսկ ասպիններով կրնայ չատ հրա-
պուրուիլ այդ փորձութենէն: Սակայն, ինչևէ գնով,
չատ ճը էսէ ուեզէ ուլու չէ: Տղուն միակ յոյսը կը

գանուի իր դիմադրութեան անտեղիտալի ռւճին
մէջ :

3. Յաղթութեան հաւանականութիւնը կ'աւել-
նայ, եթէ աշխատի կարելի եղածին չափ զբա-
զած պահել միտքը: Եթէ անզբազ մնայ, բնու-
կանաբար պիտի գառնայ այդ մոլութեան խոր-
հուրդներուն, և խորհուրդներուն համ պիտի գայ
փորձութիւնը: Պարտի ուրեմն զգուշաւոր ըլլալ,
երբ մաքառումը մասնաւորապէս դժուարին է,
միշտ զբազում մը ունենալով: Գործելու, խաղեր
խաղալու, կարգալու կամ խօսելու է: Ասոնկ
պարագաներու մէջ է որ պիտի տեսնէ մասնա-
ւոր օգտակարութիւնը յարատե ընկերակցութեան
կամ չափազանց շահազրգուական նախասիրութեան
մը: Կրցածին չափ աշխատելու է մինակ չմնալ:
Քանզի միտքին համար զբազումի պակասը հրաւեր
մըն է մոլութեան՝ վերահաստատել իր ազգե-
ցութիւնը:

4. Պարտի նուև առաջնորդէ ապահովել կարգ
մը Ն-ԵՀՀ-Շ-Բ-Ա-Ն-Ե այնպիսի ժամերու համար,
ուր հակառակ այնքան արթնութեան՝ փորձու-
թիւնը զգարապէս զօրաւոր է: Այս կարգի քանի
մը նախզգուշութիւններ պիտի թելադրեմ: 1. Ա-
Հ-Հ-Պ-Է- մանել ուրիշներու ընկերութեան մէջ:
2. Նստիլ և զրել կէս ժամի չափ առանց կանգ առ-
նելու: 3. Կարդալ զիրք մը, կամ լու ևս կատարել
այնպիսի գործ մը որ նոյն առենը զբազեցնէ ձեռ-
քերը միտքին նոյն առեռումով: Կամ ինչ որ ամենէն
ազէկ կերպն է՝ 4. Գտնել հանդարա աեղ մը եւ

փնտել անտեսանելի օգնութիւնը, շարունակելով
ազօթել մինչեւ որ փորձութիւնն անցնի այլևս այդ
պահուն համար: Այս տեսակ միջոցներով կարելի
կ'ըլլայ մանչու մը՝ Ք-Ր-Յ-Ա-Բ-Ե-Ն Դ-Ե-Ն-Ն-Կ
Ն-Դ-Ե-Ն քանզի փորձութիւնը եկածին պէս կը զիմէ-
տոյ ապահովութիւններէն մէկուն և ապահով
կ'ըլլայ:

5. Պայքարը գիւրին կ'ըլլայ, եթէ նաև աչ-
խատի օգնել ուրիշ աղու մը որ օգնութեան կը
կարօտի: Ասիկա ընկերու ակներե կերպերէն մէկն
է խրատի պէտք ունեցող ուեէ ընկեր մը զգուշա-
ցնել փորձութենէն: Ասոնկ քայլ մը աւնել կը
նշանակէ մաքրութեան կողմը րանել և այսպէս
ընկերով աղոյ մը կը զիւրացնէ բռն իր փորձու-
թեան դիմադրելու գործը:

6. Ինքզինքը փրկելու րորոր իր ճիզին մէջ
Ե-Բ-Ե-+ Ք-Ա-Ն-Ն-Լ Ա-Ն-Պ-Բ-Հ-Հ-Ն-Ե-Ր-Ռ- և Ն-Ն-Ջ Կ-Բ-
Բ-Բ-Կ-Ն Շ-Ն-Ն-Ջ-Ջ-Ն-Ե-Ր-Ռ- ն-Ե-Պ: Վասնգաւոր է անոնց
ձեռքն ինալ:

7. Միւս կողմէ, քիչ բան կայ որ այնքան
պիտի օգնէ աղու մը ինչքան բարեկամի մը բաց-
ուիլը: Եթէ աղոյ մը ինք միայն ծանօթ է իր
վարած պայքարին, միշտ վասնգ կայ որ այս
գաղտնապահութիւնը կործանէ զայն: Սո զաղու-
փարը թէ ոչ մէկը պիտի իմանայ իր աեղի տալը՝
կրնայ ակարացնել անոր որոշումը զօրաւոր փոր-
ձութեան մը վայրկեանին: Ընդհակառակին, յիշելը
թէ բարեկամ մը գիտէ իր տուած որոշումը՝ տղուն
մէջ պիտի արթնցնէ համակրութեան և զօրութեան

զգացում մը , որ պիտի ամշցնէ զայն կրկին իյնարէ նոյն փորձութեան մէջ : Զարմանալի սակայն ճէլք իրողութիւն մըն է թէ չատ մը վատանգներ կը պակին մեզի , եթէ ուրիշ մէկն ալ զիանայ մեր պարագաները : Եւ այն տղուն , որ կ'ուզէ իր բոլոր ուժովը կոռուփի զիջութեան դէմ , առ խրատը կու տամ . Գայիր վատահելի մէկը , որու կրնաս ապաւինիլ : Յարմարագոյն անձը այս բանին համար՝ բուն իսկ քու հայրդ է : Պատմէ անոր բացէ ի բաց քու նեղութիւնդ և անոր յաղթելու քու որոշումդ : Խոստացիր երթալ և ըսել անոր անմիշապէս , եթէ ուեէ ատեն նորէն փորձուիս : Ասիկա զօրաւոր արգելքի մը պէս պիտի ազգէ վրագ , և յոկ անոր այս զիանալը պիտի զօրացնէ քեզ քու պայքարիդ մէջ : Մի տնանար , ամշնալով բացուիլ անոր : Ամշնալը՝ անհանոյ բան մըն է , բայց ոչինչ է բազդատմամբ այն վասնպին , որմէ պիտի փախչիս . ուստի մի քաշուիր : Եթէ քու հօրդ չկարենաս խօսիլ , զրէ անոր պարզ գիր մը և այս կերպով ըսէ ըսելիքդ :

Իրեւ կանոն , տղու մը ամէնէն վատահելի անձը՝ անոր հայրն է : Բայց եթէ ուեէ պատճառով կը նախընտրես ունենալ քեզի նուազ մերձաւոր մէկը , այն ատեն ընտրէ ուրիշ անձ մը որու կրնաս վատահիլ — թերեւս քու դաստիարակդ կամ քեզմէ փորձառու մնձ եղբայրդ : Եթէ չգտնես մէկը որու կարենաս վատահիլ այնքան դիւրաւ ինչքան ինձի , ևս մնձ հաճոյք պիտի նկատեմ ուեէ կերպով օգնել քեզի : Շատ տղաքներ աւելի գիւրին կը գանեն անձնական նամակ մը զրել հե-

ռուն գտնուող անձի մը քան ինդիրը բանալ մօտաւոր ազգականի մը : Դարձեալ , քեզմէ ասոց ուրիշ մանչեր բացուած են ինձի այս նիւթին վրայ , և այս իրազութիւնը թիրես աւելի դիւրացնէ քեզի՝ նոյնակէս ընել , եթէ ուրիմն ուեէ պատճառով զգաս թէ չատ դիւրաւ կրնաս զրել ինձի , զրէ տասնց վարանելու : Ոչ թէ նեղութիւն , այլ բազդառութիւն պիտի հնմարիմ , եթէ քեզի օդնելու պատճառութիւն տաս ինձի : Աւելորդ է ըսել թէ բացարձակ գաղանապահութեանո կրնաս վրաահիլ : Այս կարգի տեղեկութիւններ ես կը նկատեմ աւսակ մը նուիրական տաւնդ , որ պահուելու է բացարձակ գաղանապահութեամբ(*) :

Բայց ո՛վ ալ ըլլայ քու վատահելի անձդ , եթէ այս ունակութիւնը ունիս և կ'ուզես ձգել զայն , Քէւ ընտրէ , և անոր տուր գաղանիքդ : Ասիկա քու երեւակայտէդ ուելի պիտի օգնէ քեզի :

8. Միայն մէկ գարման մըն ալ անմիմ յանձնարարելիք , և անոր քիչ անդ առէս կարծելու չես թէ անկարքեար կը նկատեմ զայն : Կը հաւտասամ որ , եթէ պատճառի մը կ'ուզէ յաղթել այս վատանգաւոր ունակութեան , պարափ փնասել թիստափ օդնութիւնը : Թէեւ ունակութիւնը պատճանիէն աւելի զօրաւոր ըլլայ , թիստաս սակայն աւելի զօրաւոր է : Անոր զօրութիւնը երաշխաւորութիւն մըն է կատարեալ յաղթութեան :

(*) Պոլայ Ամերիկեան Միախնարութիւնը հանոյրով պիտի փոխանորդէ Անգլիացի հեղինակին , եթէ այս տողերը կարդացող Հայ պատճանի մը ուզէ իրեն դիմել Հասցէն՝ Պայպը Հառու , Կ. Պոլիս :

Այս է ուրեմն զիջութեան մէջ ինկած ուեէ մանչու տալիք խրատս : Թող այսպէս ինքզինքը այդ ունակութենէն ազատելու համար գործոծէ բոլոր կարելի միջոցները, և անպատճառ պիտի չաշ-ջողի իր նպատակին մէջ : Թէև, ինչպէս անպատճ, այս ունակութիւնը կրնայ այնքան ասած տարուիլ որ իսխու մեծ ըլլայ անկէ ազատուելու գնուարութիւնը, բայց կը յուսամ թէ իմ ընթերցավներուս մէջ չկայ մանչ մը, որ հասած ըլլայ այս աստիճան վտանգաւոր վիճակի մը : Նպատակի զօրաւոր ան-կեղծութիւն մը անհրաժեշտ է սովորյն յաջողերու համար : Վտանգը այնքան իրական է որ այս նիւթին հետ խաղաղ չըլլար : Մանչու մը բացարձակ փրկութեան յոյսը կը կայսնայ իր անհցած ամբողջ կամքի ուժը համբերութեամբ և յարտակութեամբ գործածելուն մէջ, մինչև որ յաղթանակը շահուի կարճ կամ երկար ժամանակէ մը վերջ :

Եւ հիմու որ դուն կարգացիր մինչև հսո ըսածներս, պիտի անսնես յասակօրէն թէ ինչո՞ւ քու ըստեկամդ անձիւթիւն ունէր քեզի համար որ կարդուցիր այս զրբոյկը : Մանչերու ճշմարիտ շահը մատածող շատերու համոլումը այն է թէ որոշ տարիքէ մը հորքը ամէն մանչու սուջե պարզուելու են այս կարեւոր ֆեղիքական իրողութիւնները, կարելի եղած փափկութեամբ : Կ'զգանք թէ դուն հիմու իրաւաւնը ունիս զիանուլ այս ամէնը, և ասոր նման զիրք մը պարզագոյն միջոցն է զանոնք քեզի հազարդերու, կը փափաքինք նոսե որ, ինչքան ալ դուն ինքդ հետի ըլլաս վտանգէն, քիչ մը

բան գիտնաս այս նիւթին վրայ, որպէս զի օրին մէկը քու կարգիդ՝ կարենաս օգնել ուրիշներու : Էլլայ ուրեմն քու օգտիդ, ըլլայ ուրիշ ման-չերու օգտին համոր, լրջօրէն մտածէ ըսածներուս վրայ և վատահ եղիք որ այս բաներուն մասին ուղիղ ճամբուն մէջ զանուիլը ապագային մէջ քեզի սպասող տւելի ընդարձակ կեռնքին համար անոնկ կորեսութիւն մը ունի, զոր անկարելի է չափազանցել :



«Ազգային գրադարան



NL0270079

2942

30

401
401

3m